

ԱՅԼԵԻԱՅԼԵ

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ի Փ

Փարիզ, 15 Յունիս 1920:

Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Մայիս 28ի առթիւ ստացած է բաղմամբիւ հեռագիրներ եւ գրութիւններ աշխարհի չորս կողմը սփռուած հայ հաստատութիւններէ եւ անձերէ, որոնք կը հաղորդեն անկախութեան երկրորդ տարեդարձին օրը սարքուած հանդէսներու մասին, միաժամանակ յայտնելով սրտագին շնորհաւորութիւններ եւ մաղթանքներ:

Պատուիրակութիւնս անհուն գոհունակութեամբ եւ սրտի բերկրանքով անգամ մըն ալ կ'արձանագրէ ամբողջ հայութեան հայրենասիրական զգացումներուն այս ջերմ արտայայտութիւնները, որոնց թարգմանը եղած է Հայաստանի Արչապետին մօտ:

Յանուն իր կառավարութեան Պատուիրակութիւնս հրապարակով շնորհակալութիւն կը յայտնէ իր բոլոր հայրենակիցներուն, որոնցմէ իւրաքանչիւրին առանձին պատասխանելու դիւրութիւնը չունի:

Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան նախագահ

Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ

2. «Փիւնիկ», գրական ամսաթերթ, Պոսթոն, տարի 1920, թիւ 5 (Մայիս): — Հայկական սարուաններու մէջ՝ անէացած նահատակ մտաւորականներու եւ անմահ քերթողներու նուիրուած է թիւս, 62 էջ հոծ բովանդակութեամբ: Գեղեցիկ գաղափարի մը մարմնացումն է այս, որով կը յարգուի ու վառ կը պահուի հայ իմացական պանտէոնին յիշատակը:

Հարեւանցիկ ակնարկ մը նետենք բովանդակութեան:

Աւհէ-Հայկի սիրելի գրչի ներքեւ՝ վերջապէս իւր արժանի գնահատումը կը գտնէ «ցեղին ամէնէն հարազատ արգանդէն փրթած» Յովհ. Յարութիւնեանը, գաւառացի գրագէտ «Թլկատիցին»: Ի յայտ կը բերէ ընդհանուր տեսութենէ մ'ետքը՝ «Նորեկներու երէց»ին գրութիւնները՝ միշտ պատկերացնող, միշտ պարզ, միշտ մտերիմ՝ ժողովրդեան, կը վերլուծէ գլխաւոր

երկերուն արժէքն ու կու տայ անոնց նկարագիրը, կը հիանայ հայ «գրական վերածնունդի հսկային» վրայ, առանց սակայն կոյր պաշտում սնուցանելու իւր մէջ: «Հըօր, համեղ ու քնարերգական սրամտութեամբ գաւառական կեանքի պատկերներ գծող» մտաւորականիս անտիպ մնացած երկերն համեմատութեամբ տպուածներուն՝ շատ աւելի են: Ափսոս որ մեծագոյն մաս մը ոչնչացաւ արհաւիրչքի օրերուն. մնացածն ալ անշուշտ դատապարտուած է աներեւոյթ ըլլալու, եթէ հայ գրագէտները չաշխատին փրկել այս թանկագին բեկորներն՝ յանձնելով տպագրութեան: Նոյնը կը կրկնենք նաեւ միւս մտաւորականներու համար:

Աւհէ-Հայկի երկրորդ գրութիւնը դամբանական մը կրնանք անուանել՝ ձօնուած Ռուբէն Զարդարեանի (Էժտահար). «Սարէ սար, ձորէ ձոր անցած» կը խօսի իւր վարպետին հետ, կը խօսի մինակ, յուզուած բարախուն սրտով: Ո՛ւր է հիմայ անիկա. «վարպետ, որ քարերուն ու ծառերուն ըսիր վերջին խօսքդ, որ հօրիզնին նայեցար վերջին անգամ... լսեցիր արդեօք հայրենի հովերուն ու գետերուն ալիքները, որ հազար հազար կոյսերու ու մանկիկներու աղաղակները շալկած՝ եկան այրելու, ան, բիւր անգամ խոցոտ օրհասականի ականջներդ:» Բայց մենք լսած ենք այն աղաղակները, տեսած ենք զարհուրանքները, Աւհէ-Հայկ, անոնք ալեկոծ եցին մեր սրտերը. այժմ ինչո՞ւ կը փոթորկես նաեւ վաստակաւոր վարպետիդ անթաղ ոսկորներուն խճմտանքը...»

4. Սիտալ<sup>2</sup> այս տարագիր որը գուսանն՝ այցի կ'երէ հայ քերթողներու շիրմին. կ'անցնի անտառ ու դաշտ ի խնդիր անոնց դամբանին. բայց չի գտներ եւ ոչ մէկ հետք անոնցմէ: Ու կը դառնայ ազատ Հայ Երկիրն, հոն՝

«Կեցած հարուստ արտին մէջ ոսկի ու լիք հասկերուն»,

կը լսէր թէ ինչպէս՝

«Հայ մշակը «Հացին երգ» կը ցնծերգէր հովերուն:»

Ուրիշ տեղ մը քերթուածներ կը կարգան «Յեղին Սիրտ»էն. կը հնչէ ժիր հովիւին սրնգի

1 Հմմտ. «Մասիս», 1899, էջ 325:  
2 Բանաստեղծի քերթողական ոգին ու խոստմեան լից ապագան լաւ ըմբռնած է Մ. Յ. Անանիեան՝ անոր «Գուսաներգերուն նուիրած երկսիւնակի մէջ. տես «Կոչնակ» 1920, էջ 24:

ձայնը, որ կը նուագէր իրեն ծանօթ տաղեր ու երգեր:

Կը տեսնէ « վրէժի ասպետներ ու հայ քաջեր լուսապաշտ », որ « կռուի երթ » գողալով կը դիմէին մարտի դաշտ:»

Գտած էր վերջապէս անոնց հետքը. անմահացած էր անոնց յիշատակն՝ իրենց « յոյզերէն եւ արուեստէն հարբած ամբողջ ցեղին քով »:

Յովհ. Աւագեան վարժ փետուրը նուիրած է Արտաշէս Յարութիւննեանի (կարօ) եւ Գրիգոր Զոհրապի. այս վերջնոյ վրայ գրուածն արտադրութիւն է 1918 Նոյեմբեր թուէն. որով կը թարմացնէ այսու ընթերցողին յիշողութիւնը: Գիտողութիւն մը սակայն: Լաւ յատկութիւնները գրուատել՝ նոյն իսկ ծայրայեղութեն՝ խոտելի չէ. բայց ինչ պիտի ըսենք երբ անոնց հետ կը խառնուին նաեւ անոնց հակապատկերներն ու կը գտնեն միշտ պաշտպանողներ, ամէն բան միականի տեսողներ եւ ընտրած միտքն ամէն գնով բարձր բռնելու ճգնողներ. եւ ասոնք են ահա « հին ըմբռնումներու » կապուած մնալ չուզողները, հին ըմբռնումներ, որոնցմէ « չեն կրցած զերծ մնալ թրքահայ գրողներէ շատերը » (!):

Արտաշէս Յարութիւննեանը սակայն իւր ամէն տեսակէտներովը ներկայացած է հոն. Յ. Աւագեան քամած է անոր ուղի ու ծուծը, գրական ու քննական արժէքն եւ թերի կողմերը: Կարօն ձոխ է բառամթերքով, քերթուածները ինամուած՝ ձեւի եւ իմաստի տեսակէտով, թէեւ զուրկ յոյզէ ու խանդավառութենէ — այդ կենսարար շունչէն. ան երբեմն ի յայտ եկած է իբրեւ կրքոտ վիճաբանող՝ ոտնակոխ ընելով փրօն գրիչներու հետ նաեւ կարկառունները, բայց այսու հանգերձ ան պատգամաւոր հանդիսացած է անկեղծութեան եւ ճշմարտութեան:

Եր. Մէլէքեան ուղղակի հիացած կ'երեւայ արեւմտահայ նոր գրականութեան յաջողագոյն բանաստեղծ վարուժանի եւ անոր արուեստին վրայ: Գնահատումի փորձ մ'է այս՝ այնքան ինքնատիպ-որբան յանդուքն, այնչափ երեւակայուն-որչափ կորովի ստեղծագործ հանձարի քերթութիւններուն: Ամբողջ գրութիւնը լի է ոտանաւորներով, ուր կը տեսնուին փարթամ եւ ակնապարար պատկերներ, որոնց թարմ, կենսաւէտ, յուսադրող շունչէն ձգուած ան չի գիտեր ուր կանգ առնուլը: — Յաջորդ գրու-

թիւնն ալ կենսագրական, բայց աւելի նկարագրական գիծեր կու տայ բանաստեղծի կեանքէն ու ինքնատիպ էութենէն:

Մի եւ նոյն հոգեւորութեամբ Գ. Ռուբէն Զիլնկիրեանի (Ռ. Սեւակ) եւ Ատոմ Եարձանեանի (Սիամանթօ) նուիրուած գնահատականին, կը յաջորդեն երկու անտիպ ոտանաւորներ՝ Ռուբէն Զարդարեանէ եւ Գ. Արուժանէ, եւ արձակ երգ մը՝ Տիգրան Զեօկիրեանէ: Վերջին երեք թուղթն ալ համառօտ կենսագրականներ են մնացած հայ մտաւորականներուն:

« Փիւնիկ »-ի այս թիւն ամենայն դրուատեաց արժանի է: Կը մաղթենք, որ այն սատար ըլլայ նորանոր բեղուն գրիչներու վերածնունդին եւ հաւաքածոյ ընտիր գրութիւններու:

\* \* \*

Ամբրիկահայ լրագրութիւնը վերջերս կարեւոր շարժում մը մեր առջեւ պարզեց: « Սիտուան » եւ « Արդարութիւն Զայն » դադարեցան, բայց ոչ գրելէ: Առաջինը միացաւ « Նոր կեանքի », երկրորդն ալ « Արեւմտեան թիւն », ինչ հետ, անշուշտ գործելու համար միացեալ ուժով եւ համերաշխ կորովով, եւ աւելի ճով ու խնամուած թերթ հրատարակուելու ընթերցողին: Յառաջագէտ՝ օրինակ մը պէտք ենք համարիլ այս՝ ներկայ ժամանակիս եւ թէ ընդհանրապէս, երբ ամէն գրիչ շարժել գիտցող՝ կը մրտէ թուղթ մը ու մէջտեղ կը նետէ, բայց քիչ ետքն աներեւոյթ կ'ըլլայ, հազար ու մէկ պատճառներ յերկերելով: Աւելորդ է մի առ մի շարել երկայն տողանը թէ նոր եւ թէ հին վաղամեռիկ թերթերու, որոնք դեռ փթթելու չը սկսած փտեցան: Հրապարակէն քաշուեցաւ ահա « Արդարութեան Զայն » ալ, բայց ինչ յաղթական փողով, իւր « միտան լրացուցած » ըլլալու գոհունակութեամբ, ու հվերայի դեր կատարած ըլլալու հաւանտութեամբ եւ արդէն իրեն ձգած ըլլալով « բոլոր կուսակցական ըմբոստ եւ ընդվզող մարտիկներն », եւ այն — 40 թիւով: Մինչ ուրիշները 40 անգամ 40 ուլ նման յաջողութիւն մը չեն կրնար ձեռք բերել: Ան կը քաշուի հրապարակէն՝ միանգամայն Հեփեստեան շանթ արձակելով — դարձեալ ծառանալ, երբ իւր ճիգերով պարտուած « Հայ Ազգիք », դարձեալ փորձէ իր շարիքի մանգաղը շարժել դէս ու դէն:

Լուիկ մնջիկ տեղը նստիլ գիտէինք, բայց անձամբ գլխուն պտակ դնելով հեռանալ — չէինք գիտեր:

\* Ռ. Ռ.